



ԳԵՂԱԳԾԻԿՆ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

Վիենա, 28 Օուշի, 1890:

Պիզմարը չ'ուգեր մոցուիլ: Ասենապետութենէն հրաժարելին ետեւ ամիս մը չ'անցնիր, որ նըքեն-Ասեննապետն այս կամ այն թէքթին թղթակցն շաբանէ բարպարականութեան այժմն զրից վարի իր ունեցած կարծիքն: Ի մէջ այլոյ ամուսնու փափառ այսպիսի յափառութիւն մ'ըքառ Համեւցը Nachrichtem լրագրու մէջ, որ երրպական ամէն լրագիրներու քանի մը շաբաթուան նիվիդ տուա խորդորածելու. իսկ Ասստրիոյ-Հունաքարից քաղաքագիտաց եւ լրագրաց պարուն վերջին աստիճանի գրգուց երես ունէ, և նրից զանակցութիւնն սկսաւ պահ մը տառափուիլ: Թիշեալ յօդուածն մէջ նըքեն-Ասեննապետն Ասստրիոյ զԵՄ իր ծածկեալ ին նենգութիւնն հրապարակ հանեց, եւ յասնեց որ նրից դաշնակցաց մէջ Գերմանիա վարչութեան սահման միշտ պիտի ունենայ, եւ երրպական իսարադութիւնը պահպաներ համար՝ հարկ է որ Ռուսիոյ նետ քարեկանիթեան մէջ մնայ, եւ ի դիպուածի անհամանալութեան Ասստրիոյ եւ Ռուսիոյ՝ Գերմանիա պէտք է որ երկրպանն մէջ միշտոր ըլլայ:

թէ Աւստրիայ եւ թէ մանաւանդ Հովհանքի մամնւլն այս յայտնութեան վայ զայրացած բացատրութեանց ամենայն հարաւոր հստակեթամբն յայտնեցին միաբան թէ թղից դաշնակցութիւնն հաւասար իշխանութեանց մէջ է, եւ յիշեալ երկու պետութեանց հաշուութեան համար Աւստրիա-Հովհանքիա միջնորդի ամեննեւին պէտք չունի եւ չի կրնար առօդ ըսպալ ուրիշին ձեռքն: Խոփին այսու առաւել ծանր կ'երեւած՝ որ Քաջրավիթ, Գերմանիայ այժմն Առենապետն, իւր առաջին ծանրն մէջ քած էր թէ ինքը Գերմանից ցայսոր ունաճ քաղաքական շատէն պահ շեղի եւ Նորից դաշնակցաց լարաերութիւններո ակին աանէ:

Գերմանական լրագիրներն ի զուր
եր ջանակ վերմասրներ Պիտմասրի լիցեա

Խոսքերուն ազգեցովիթինքը: Ի մէջ այլ լրագրաց *Wiener Allgemeine Zeitung* կէս պաշտօնական լրագիրն այս մասին գրած խիստ յօդուածոյն մէջ բավկա ետք որ Պերլին ինչ զիմք ի գոր կը խարէ թէ այն յօդուած Աստրիդ-Հնանգարին մանմըն որ ճանաբարութիւն չի գտնէր, կը վերացընէ պայպէս. «Վատահութիւն վաստանդեան զիմսց, օգուտ օտիտ փիկարէն, միայն այս յատկութեամբ կրնայ զերևանական-աստրիքական զաշնակցութիւնն ունենալ իման եւ ապացա:

Վերջին ամուս միջօդին Գերմանիկով
եւ Անգլիայ փոխազարձ բարեկամութեան
մեծ ցոյց մը մեծապէս զարմացոց այն
պետականութեան, որոնք այլոց ամեն շար-
ժումնեն մամբ կը գիտեն: Անգլիա Գերմ-
անիկով պարգևեց չիսիսային ծովու-
թելուղան կղզին, որոյ Գերմանիկով ունին
ծովու մէջ նաւական մեծ զօրութեան մը
կենդրու պատի ունենայ: Խոհ Գերմա-
նիկ իւր կողմանէն Ագրիկէի մէջ Անգլիայ
շահերուն շատ նպաստար շնորհումներ
ուրա, ի մանհաւորի Զանգապար յանձնու-
եան Ազդիր պատշաճանութեան, որով
երկու կղզուն ալ փուլու գրնութեամբ եւ
միաբան ծանին Սենեկաններու հաւանե-
ցան այս ռաշնադրութեան:

ՔՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ

ԳԻՍՈՒԹՅՈՒՆԸ ԱՐ

ԱՅԻՍԻՐԱԳՐԱԿԱՆ — Ծիրուան, Խիզան եւ Տատիկ
զաւառները. 177:

ԳՐԱԿԱՆ — Ազգային հրատարակութիւնք 1889

տարւոյ. 181:
ՏԵՂԱԳՐԱԿԱՆ — ԶՄԵԼՈՆԻՒԹ Եւ ազգայինը. 183:

ԴՐԱՑՑԱԿՆՆ — ՑԱՔԵԿԱՆ ՔՆՈՒԹԻՒՆՔ Եւ ՄՐԳԱ-
ՆԱԿԱՐԱՑՈՒԹԻՒՆ. 184:
ՈՒՂԴԳՐՈՒԹԻՒՆ — ՑԱՐԾԹ ՄՐՔ ՏՎՈՒԵՍ (Ուղեւորի
ՑՀԱՅԱԼԱԿԱՆԴՐՆ) 185:

ԱՇԽԱՏԱՎԱՐԱՆԱՅԻՆ)։ 180։

ՆՈՐԱԱՌԻՐՔ — Ուղեւորութիւն յԱմերիկա չորս օր-
ան մէջ. 191:

89883444 - Գումարտած լրամնկարը նորոգել.
191:

ՄԱՆՐԱԼՈՒՐՔ – ԵՎՐՈՊԱՅԻ ՄԵԾ գՐԱՄՈՒՆՆԵՐՆ . 191:

— Ծուսատանի լրագիրներն. 191:

ՔԸՆԱՔԸՆԱՆ ՏԵՍՈՒԹՅԻՆ 192:

16 NOVEMBER 1944

ՀՐԱՏԱՐԱԿԻՑ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՑՈՒԻ ԽՄՐԱՎԳԻՐ

Հ. Ա. ԹԻԳՐԱՆ Վ. ՊԱՐՈՒՅՐ

ՎԵՐԱՆԴԻ : ՄՐԿԵԼԻՔԻՆ ՏՊՈՒՄ